

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՈՒՍՏԻ

(Ծար. տե՛ս «Բազմավէպ», 1990, թ. 1-2, էջ 73-100)

ԱՂԱՏԵՒ

20. Այս վիճակ արեւելեան հիւսիսային մասն է Խազախ գաւառի եւ Հարթակողմն երկիր, բնիկ հովիտ գետոյն իբր 30 մղոն ընդ երկայն պատեալ է քարաժեռիւք յաջմէ եւ հրաբիսեայ լերամբք բացակայիւք յահեկէ, ընդարձակ եւ թառ անտառօք, կաղնեաց, հացեաց եւ նմանեաց, առատաբուզն վտակօք, այլ եւ հանքային ածխուտ աղբերօք, յորոց միջի դադարեն վրանօք յամարանի բնակիչք կողմանցն եւ արօտականք⁴⁷:

Բազմագոյն են գիւղորայք բնակեալք ի Հայոց եւ ոչ սակաւ ի Թաթարաց, որոց այլայեալ է եւ զանուանս գիւղորայիցն ի թուրք բառ: Անուն Աղստեւ գաւառի յիշի ի ժ դարէ յԱսողկայ⁴⁸, յասելն վասն Գագկայ Ա, եթէ անցեալ ընդ Գագ բերդ ել ի գաւառն Աղստեւ, յամին 1001: Այլ ցորվայր ձգէր անուն գաւառիս եւ սահման՝ ոչ է յայտ, եւ ոչ թէ յի՞նչ առանձին անունս կոչիցին հովիտք օժանդակաց գետոյս որ յահեկէն. բայց թուի ինձ թէ սոքա, այսինքն է արեւմըտեան հարաւային եւ լեռնակողմն գաւառիս կոչէին Մահկանաքերդ յժի դարու: Քանզի հայրենիս Քուրդն իշխանի կոչէ պատմիչն Կիրակոս զ«Աշխարհն կայենոյ եւ Մահկանաքերդոյ»⁴⁹, եւ Վարդան վասն Դաւթի նորոգողի ասէ առեալ ընդ այլսն «եւ զՏաշիր եւ զՄահկանաքերդ» եւ զբոլոր իշխանութիւնս Հայոց Կիւրիկէի եւ Արասայ»⁵⁰. եւ երկոքեանն իսկ ոչ զԼոկոյ բերդի՝ այլ զվիճակի իրիք իմաստս տան, որոյ գլխաւոր տեղի էր բերդն՝ որ ոչ յիշի այլուր եւ ոչ այժմ յայտնի

գ. Այս հասուածին համար Ալիշան իբր աղքիւր նշանակած է «Մշակ, գ. 22» եւ «Մեղու, ի՞ն, 49»:

47. ՍՏԵՓԱՆՈՍ ՑԱՐՈՒՆՑԻ, Պատմութիւն Տիեզերական, Պետերովուրդ, 1885, էջ 272:

48. ԿԻՐ. ԳԱՆԶԱԿԵՑԻ, էջ 209:

49. ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ, Պատմութիւն, էջ 119:

տեղիդ այդ կամ անուն: Բայց թուփ լինել ի լեռնակողմանն՝ ի ջրբաժնի Աղստեւու եւ Սեւորդեաց-ձորոյ գետոյն:

Իսկ առ գետեզերքն Աղստեւու յահեկէ կողմանէ՝ կան ոչ սակաւ գեօղք, յորս նախ Թալա, 30 հայ տամբ, յաջմէ վտակի միոյ՝ մօտ ի մուտսն ի գետն: Ի հիւսիսոյ նորա Գարանլըգ-տէրէ (Մթնանոր) 30 տամբ, առ որով գտան երեք խաչվէմք ընդ հողով, նահատակաց ումանց, որպէս ասեն, ի թաթար ազգէ հաւատացելոց ի Քրիստոս: Գեօղս այս կառուցեալ է ի միջավայր պատառածի հին հրաբխի, շուրջ պատեալ ի խառնիխուռն բեկորոց վիմաց եւ անհեղեղ ժայռից հրամուզ գորութեամբ ցրուելոց:

Ի հիւսիսոյ գեղջս կայ Ագտան կամ Աղտան գիւղ: Ի սորա հիւսիսոյ Աշաջուր կամ Հաշաջուր (թերեւս Խաչաջուր) եւ ի թաթարաց Աշասու կոչեալ, 100 տամբք եւ հին եկեղեցեաւ նորոգելով, առ որով եւ Ս. Կիրակոս մատուռն եւ խաչվէմ: Եւ ի սորա հիւսիսոյ Սեւեար կամ Գարադաշ, 100 տամբ՝ գեօղ մեծ: Իսկ ի հանդիպակողմն, յաջմէ գետոյն, հանդէպ Գարանլըգ-տէրէի՝ Գուշարլը (?). ի նորա հիւսիսոյ Թէվազլը, 10 հայ տամբ: Առ սովաւ եւս երեւի պատառած հրաբխի:

21. Ի հարաւոյ արեւմտից Աչալըոյ, իբրեւ ժամաւ հեռի, ի գլուխ անտառապատ լերին հիմնեալ կայ Սակարայ վանիք, նուկիրեալ Տիրամօր, զուգապատիւ Գետկայ վանաց եւ Հաղարծնի. այլ բարձրագիտակ եւ վայրենազուարճ դրիւքն եւ եւս առաւել ճոխազարդ արուեստարութեամբն վեհագոյն քան զնոսա, ըստ դրուատելոյ Զալալեան վարդապետի, որ եւ գրէ. «Եկեղեցին առաջին յանուն Աստուածամօր կերտեալ չքնաղ քանդակագործութեամբ, մանաւանդ յեզերս լուսամըտից՝ հիացուցանէ զտեսողս. յարեւելից կուսէ առիւծ ամեհի ընդուիւք ճմլեալ զցուկ սիգախրոխտ: Հանդէպ այսր ատաղձագործ պատկերին՝ է պատկեր յուշկապարի եւ այլոց կենդանեաց: Քարինք բեմին չքեղ արուեստիւ համակարգեալ են եւ փորագրեալ. ունի զաստիճան ելեւչի ի միոյ կողմանէ միայն: Այսր եկեղեցւոյ երկայնութիւնն է տասն եւ ութին կանգուն, նոյնպէս եւ լայնութիւն: Ի հիւսիսոյ կողմանէ ունի գաւիթ ընդարձակ՝ հրաշալի կերտուածով՝ կառուցեալ ի վերայ չորից սեանց. սիւնք եւ գմբէթ սորա բոլորն սքանչելի կենցանագրութեամբ քանդակագործեալ:

Այս գաւիթ ունի զերկայնութիւն քսան եւ վեց կանգուն, հասար նմին եւ զլայնութիւն: Կից սորա չքնաղաշչն զանգակատուն, առ որով է փոքր գմբէթազարդ եկեղեցի շքեղ քանդակագործութեամբ կառուցեալ ի թուկին Հայոց Ոնի (1198) ի հայր Յօհաննէսէ: Շուրջ զեկեղեցեաւ է խաչազարդ հանգստարան եւ ունի զամուր պարիսպ եւ զեկեղեցեաւ է քարուկիրս, որք այժմ են աւերակ: Ի բարձրութենէ տեղ-սենեակս քարուկիրս,

ոյս երեւի ընդարձակութիւն դաշտաց՝ որ տայ զառիթ զուարձութեան մարդոյ»⁵⁰:

Թիշեալ արձանագիր եկեղեցւոյն այս է. «Ի թուին ՈԽէ, ես յամենայնի մեղապարտ Յովհաննէս, ամէն միաբան եղբարցս կամակցութեամբ եւ ձեռնտուութեամբ յիմ ծնողաց եւ իմ եղբարցն այժմ ննջեալ, շինեցի զեկեղեցիս յանուն Վասակայ եւ Յուշկանն, Հասանայ եւ Վաչէի, եւ խնդրեմ մեծ յուսով եւ հաւատով, եւ զԱստուածածինն եւ Քրիստոսի չարչարանս բարեխաւս ունեմ, որ յետ իմ սպասաւորք տեղւոյս՝ զի Զատիկ աւրն նոցա արացեն ժամ. որ խափանէ՝ նզովս առցէ. կատարիչքն աւրհնին ի Տեառնէ. ամէն»⁵¹:

Ժամանակակից նմին թուի եւ շինութիւն գալթի մեծի եկեղեցւոյն, յորում են արձանագիրքս ի հիւսիսոյ կողմանէ. «Ես Վաչէ Անբերդեցի իշխանաց իշխան, ետու յեկեղեցիս դաշեկան ի շինութեան գալթիս նորոգման, Գրիգոր վարդապետն առաջնորդութեան հաւր Դաւթի. եւ նոքա ետուն զՂազարու տաւն եւ զՄարզպարդարն զամէն եկեղեցիքս ինձ պատարագել զՔրիստոս. ով խափանէ իմ մեղացն տէր է»⁵²:

Եւ ի ներքոյ նորա. «Ի թուին ՈԾԶ, ես Գրիգոր վարդապետ, որդի Աբաս իշխանի, մեծաւ յուսով միաբանեցայ յԱստուածածնիս, եւ ետու պատուական գրեանք եւ խաչ մասամբ յառաջնորդութեամբ հաւր Դաւթի եւ միաբանաց. եւ սոքա ետուն գտաւն Ոսկեանց, զամէն եկեղեցիքս ինձ պատարագել զՔրիստոս. ով խափանէ կամ զիաշն կամ զգրեանս հանել ջանայ՝ պատժեսցի յԱստուծոյ»⁵³:

Երեք միայն առաջնորդք յիշին յարձանսն. Յովհաննէս՝ ի ՈԽէ, Դաւթ՝ ՈՀԴ-ՈՂԲ, Յովհաննէս՝ Զիկ: Յառաջ քան զժամանակ սոցա յիշին Մակարայ վանքս ի վարս Ս. Յովսէփայ նորոյ-վկայի, նահատակելոյ յամին 1170, որ յետ շրջելոյ ի Հաղբատ եւ ի Մանահին, եկն «ի Մակարայ վանս, եւ անդ ուսեալ գիր եւ սաղմոս, եւ եղեւ կրօնաւոր, խարազնազգեստ արեղայ, եւ ապա անուանեցաւ Յովսէփ... եւ ապա գնաց յերուսաղէմ»: Յեկո կոյս ԺԲ դարու, Արզու Խաթուն, կին Վախտանգայ Խաչենոյ Տեառն, ընձեռեաց վանացս նուէրս եւ զարդս եկեղեցւոյ, որպէս եւ Գոչայ վանաց եւ այլոց:

Ցամին 1243 դէպք ինչ նշանաւորք եղեալ ի վանս արձանագրին անդ այսպէս. «Ի թուին ՈՂԲ. Այս մեր գիր յիշատակի սահմանեալ լինի երիտասարդին, որ ի բազում որոգայթից նեղեալ՝ դիմեցաւ յԱստուածածինս. եւ ի նոյն աւր յանկարծակի հասեալ հրաման արարչէն անկեալ երիվարէն ել ի կենցաղոյս, եւ եթող կսկիծ ծնողաց եւ ա-

50. ԶԱԼԱԼԵԱՆ Ս., Անդ, էջ 146:

51. Անդ, էջ 154:

52. Անդ, էջ 149:

53. Անդ, էջ 149:

մուսնոյն. եւ նոքա ետուն զէնս նորա յԱստուածածինս. Դաւիթ եւ միաբանքս ետուն նորա ժամ ի տաւնի Հոգւոյ Գալստեան. ով խափանէ դատի յԱստուծոյ» :

22. Մնացորդք արձանաց Մակարայ վանաց.

Ա. «Ես Վասակ իշխան եկանդկայ ետու յեկեղեցիս ձիահեկնայ (?) առաջնորդ Դաւիթ եւ միաբանք ետուն ինձ ի տաւնի Վարդանանց երեք պատարագ. որ խափանէ իմ մեղացն տէր է» :

Բ. «Ես Խարդիշիկ եւ ամուսին իմ Խառային, մեծ յուսով միաբանեցայ Աստուածածինս հալալ ընչիւք եւ հանապազորդեմ. Դաւիթ եւ ամենայն միաբանքս ետուն մեզ ժամ եկեղեցիքս» :

Գ. «Ի թուկն ՈՀԴ. Առաջնորդի Դաւիթի գրեցաւ երկու պատարագ ի տարին, Երեւման խաչին, Եւագրի քահանայ. որ խափանէ դատի ի Տեառնէ...» :

Դ. «Համբարձման տաւնի մին պատարագ Ստեփաննոսի քահանային. որ խափանէ դատի» :

Ե. «Կամաւն Աստուծոյ ես Դաւիթ առաջնորդ սուրբ ուխտիս, կամակցութեամբ եղբարցս գրեցաք զԾեառն ընդ առաջ զամէն եկեղեցիքս որ Վահրամայ լինի պատարագ՝ որչափ ի շինութեան է սուրբ ուխտս. որ խափանէ դատի, կատարիչքն աւրհնին» :

Զ. «Յանուն Աստուծոյ այս մեր գիր է Դաւիթի եւ այլ միաբանացս, որ տուաք Լիպարտի եւ ամուսնոյ իւրոյ, որ եկին յուսով եւ միաբանեցան եւ ետուն ի գին եկեղեցւոյս ոսկի, եւ մեք տուաք նոցա սուրբ Գրիգորի կիւրակի աւրն մէկ պատարագ. ով խափանէ նոցա մեղացն տէր է» :

Է. «Յանուն Աստուծոյ այս մեր գիր է Դաւիթի եւ այլ միաբանացս որ գրեցաք վասն Յովսեփայ, որ ետ ոսկի ի գին եկեղեցւոյս, եւ մեք տուաք մէկ պատարագ ի տաւնի Քառասնից» :

Ը. «Յանուն Աստուծոյ այս մեր գիր է եւ այլ միաբանացս. յորժամ ետ Պաւղոս ոսկի յեկեղեցիս, եւ մեք տուաք նոցա մէկ պատարագ ի տաւնի Վարդանանց. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ» :

Թ. «Այս մեր գիր է Դաւիթայ եւ այլ միաբանացս, որ եւ գրեցաք ամիր Սարգսի որդույն Հասանայ՝ ի տարումն երկու ժամ ի տաւնի Բարսղի Հայրապետին. որ խափանէ դատի յԱստուծոյ» :

Ժ. «Յուսովն Աստուծոյ ես Խարիբէդ եւ ամուսինն իմ Նանայն, մեր Հոգոյ արդիւնս տուաք ի շինութեան եկեղեցւոյս, եւ զիմ այգին Արքունիքն այգէովն. Հայր Յաւհաննէս եւ միաբանքս ետուն մեզ պատարագ զամենայն եկեղեցիքս ի տաւնի Վարդայ խաչին. ով զայգին իւէ կամ զժամն խափանէ դատի յԱստուծոյ» :

ԺԱ. «Ես Շրունայ մեծ յուսով միաբանեցայ սուրբ Աստուածածնիս եւ ետու իւ (40) դահեկան եկեղեցւոյս. առաջնորդ Դաւիթ եւ

միաբանքս ետուն ինձ երկու աւուր ժամ ի տաւնի Յովհաննու տարեմուտին. ով խափանէ իմ մեղացն տէր է» :

ԺԲ. «Ես Արեւի մեծ յուսով միաբանեցայ յԱստուածածնիս եւ ետու դահեկան. առաջնորդ Դաւիթ եւ միաբանքս ետուն ինձ մէկ ժամ ի տաւնի Յովհաննու՝ որ տարեմտին. ով խափանէ դատի» :

ԺԳ. «Ես Յովհաննէս առաջնորդ սուրբ ուխտիս, կամակցութեամբ եղբարցս, սահմանեցաք տարին մէկ պատարագ յանուն Խաթունին. առցեն անխափան» :

ԺԴ. «Ես Միսիթարիչս միաբանեցայ յԱստուածածնիս եւ ետու խ (40) դահեկան. Հայր Յովհաննէս եւ միաբանքս ի սուրբ Յակաւրայ տաւնին կարգեցին մեզ ժամ» :

ԺԵ. «Ի թուին Զիէ. Յուսովն Աստուծոյ ես Յաւհաննէս եւ ամուսինն իմ Տիկին միաբանեցաք յԱստուածածնիս եւ տուաք զմեր հոգոյ արդիւնս եկեղեցւոյս. Յաւհաննէս եւ միաբանքս ետուն մեզ ժամ ի տաւնի Գայիանեանց» :

ԺԶ. «Այս մեր զիր է Դաւիթի եւ միաբանացս, որ տուաք Ասպին որ եկն յուսով եւ միաբանեցաւ յԱստուածածնիս . . .» :

ԺԷ. «Ես Տէրունականս միաբանեցայ եւ ետու իմ հոգոյ արդիւնս. Յաւհաննէս եւ միաբանքս ետուն մի ժամ ի տաւնի Քրիստափորին» :

ԺԸ. «Ես Մէհնազս ետու զիմ հոգոյ արդիւնս եկեղեցիս եւ սոքա սահմանեցին մի ժամ ի տաւնի Նունեայ եւ Մանեայ» :

ԺԹ. «Ես Շարուհի միաբանեցայ եւ ետու զիմ հոգոյ արդիւնս եւ սոքա սահմանեցին մէկ ժամ ի տաւնի Գայիանեանց» :

Ի. «Ի թուին ՈՃԳ. Կամաւն Աստուծոյ գրեցաւ պատարագ սուրբ Յակաւրայ տաւնին Սարգիս քահանային» :

ԻԱ. «Յուսով ամենակալին Աստուծոյ ես Դաւիթ որդի Տարիէլի եւ Լիտան մեծ եւ հզաւը իշխանին Աթաքէգ Սադունին. ետու ընծայ եկեղեցւոյս վասն ննջեցելոց մերոց՝ որ ընդ հովանեաւ սորա, առաջնորդ Յաւհաննէս եւ միաբանք սահմանեցաք զաւը սուրբ Ծննդեան Քրիստոսի երեք պատարագ մատուցանել, մինն Ռուսուգայ, մինն Խաթութէ եւ մինն Ասպային. թէ ոք խափանէ դատի ի Տեառնէ»

ԻԲ. «Ի թուին ՈՂ, ես Տարկէս մեծ յուսով միաբանեցայ յԱստուածածնիս, եւ ետու զարդիւնս» :

ԻԳ. «Ի թուին ԶԲ. Յուսովն Աստուծոյ ես Սերաւպ եւ Թօմայ քահանայք եւ եղբայրք զմեր հոգույ արդիւնս տուաք եկեղեցւոյն, եւ սոքա ետուն երկու պատարագ ի տաւնի Թովմայի. որ խափանէ մեր մեղացն պարտական է եւ դատի յԱստուծոյ» :

ԻԴ. «Յուսովն Աստուծոյ ես Միսիթար եւ ամուսինն իմ Մամքան ետու ընծայ ի շնութեան եկեղեցւոյս, եւ մեք սպասաւորք սրբոցս սահմանեցաք ի տաւնի Խալին երկուշաբաթի աւրն երկու պատարագ, արասցեն յանուն նոցա անխափան» :

ԻԵ. «Ես Հոգեղեղս ի (20) դահեկան ետու յեկեղեցիս. Յովհաննէս եւ միաբանքս ետուն ինձ մէկ ժամ Սուքիասանց տաւնին. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ» :

ԻԶ. «Ես Գաղանս մեծ յուսով միաբանեցայ Աստուածածնիս եւ ետու ի (20) դահեկան. հայր Յաւհաննէս եւ միաբանքս ետուն ինձ ի տաւնի սրբոյն Սարդարի. կատարիչքն աւրհնին» :

ԻԷ. «Յուսովն Աստուծոյ ես Յաւհաննէս քահանայ ետու զիմ հոգւոյ արդիւնս, եւ գնեցի յԱրտաւազայ իւր ամէն որդեանց զայդին, ընծայեցի յԱստուածածնիս. Յաւհաննէս առաջնորդ եւ միաբանքս ետուն երկու ժամ ի տաւնի Աշխարհամատրան կիւրակէն ինձ առնեն եւ մի իմ մաւրն Զուլին. ով զայգին խլէ կամ ժամն խափանէ ՅԺԸ հայրապետաց նզոված է» :

23. Ի վերոյ Մակարայ վանաց աղբիւրն Կայենի (թերեւս յանուն գաւառին) իջեալ գայ ընդ ստորերկրեայ ագուգայ ի վանսն, այլ խանդարեալ է այժմ: Կայ եւ այլ աղբիւր յԱջաջուր: Մերձ սմա թուին գիւղքն Քրդեւան, 30 տամբք, թերեւս յանուն Քուրդ իշխանի, կամ նոյն ընդ Քուրդ-գեղանն յիշելոյ յարձանս Հաղարծնի, եւ Սըրի գիւղ, 40 տուն բնակչօք: Եթլից հիւսիսոյ սորա առ Ճողաչ կամ Ճէղաչ ջորվ օժանդակալ Աղստեւոյ՝ կայ համանուն գեօլ աւանն՝ որ եւ Բիրիս կոչչի, ի վերայ արքունի ճանապարհին, իբր 30 տամբք կամ աւելի: Վասն երթեւեկի ճանապարհին՝ նշանաւոր է գեօլս այս, յորում ի. յիշատակ ուղեւորութեանն եւ օթելոյ նիկողայոսի կայսեր, յամին //1838, հիմն արկաւ դպրոցի՝ ի կրթութիւն Հայոց եւ Թաթարաց, այլ կիսաշէն մնաց: Անդ արկեալ է եւ կամուրջ ի վերայ գետակին: Բարձըր են դիրք գեղջն՝ 2200' յերեսաց ծովու, եւ շուրջ պատեն լերինք բարձրագոյնք պորփիւրեայ եւ սեւագոյն ժայռիւք, կրաքարիւ եւ աւազաքարիւ, զորովք քերի կարկաջալով գետակն Ճողաչ ականակիտ՝ այլ ջերմաբեր եւ ախտածու: Ի Բիրիս նստի գունդ մի պահապան զօրաց Ռուսաց: Յամի 1879 կամ 1880 ոմն յազգայնոց (Ղահրաման Յովհաննիսեան) պեղելով աստ հին գերեզմանս, եղիտ ի նոսին ոսկիազօծ մետաղեայ հաւս, արծուիս, ապարանջանս եւ նմանիս:

Ժամաւ հեռի ի Բիրիսաւ ի հիւսիսոյ կայ Մազամլու գիւղ, առ որով միւս եւս գետակ հզօրագոյն խառնի ընդ Ճօղաչայ: Յանկեան խառնրդոցն կայ Կունէն գեօլ, եւ մերձ նմին աւերակ հին Կունենայ, որ թուի քաղաք կամ աւան մեծ լեալ ի հնումն, որում ի ճահ գայ եւ անկիւն գետոցն յարեւելից եւ պար լերանց յարեւմտից. թերեւս վասն օդնցն վատութեան լքեալ է՝ որպէս եւ նորն Կունէն: Հուպ աւերակաց

Է. Վերջին նախադասութիւնը Ալիշան աւելցուցած է յետագային, լուսանցքի վրայ, աղբիւր նշանակելով «Մշակ, թ. 128»:

շինին կայ եւ ամայի մենաստանն Առաքելոց, փոքր եկեղեցեաւ, իբր ...՝ ընդ երկայն եւ ընդ լայն եւ սրածայր կաթողիկէիւ. իսկ զավիթն իբր ...՝ ընդ երկայնն եւ ընդ լայն: Ոչ է յայտ ժամանակ շինութեան ուստի եւ ոչ այլ ինչ, զի ոչ գտանեմք առ պատմագիրս: Իսկ յարձանագիրսն գոյ յիշատակ Գրիգորի Խաչենենց, որ թուի թոռն Վախտանգայ, շինողի Գոլայ վանացն, ի թուի ՈՂԴ (1244): Առ եկեղեցեաւն կանգնեալ կայ խաչարձան չափական բանիւս.

«Բան Հաւր բարձեալ անսկզբնական,
Կարապետին լեր աւգնական,
Ով քառաթեւ միշտ պանծալի,
Փրկագործող մարդկան ազգի,
Տեսիլ փառաց անճառելի,
Գերամաքուր եւ սըմբրալի,
Ցորժամ փայլես ընդ ամպս երկնի,
Լեր բարեխաս Տեառն Յիսուսի,
Կարապետի քոյ նորոգողի,
Ամըլկանին իւր կենակցի,
Եւ զաւակաց իւր գովելի
Համայն ազգաց թողաւղ լիցի»:

Յորմէ երեւի Կարապետիս այսմ նորոգեալ զեկեղեցին, բայց թուական նորոգմանն ոչ է:

Մերձ է ի Կունչն եւ Կիրանց ուկստ կամ մենաստան լքեալ, որոյ եկեղեցին եւ գաւիթն ի վերայ երկուց երկուց սեանց հաստատեալք, վայելչագեղք եւ նորաքանդակք են: Կաթողիկէ բարձր ունի տաճարն եւ պարանոց նորա գունաւոր ապակեօք. կանգուն կայ սեղանատուն եւ պարիսպք վանացն Կունենայ: Բայց եւ սորա երբն շինութեան եւ անցք՝ անյայտ առ ի մէնջ:

24. Յահեկէ գետոյն Կունենայ եւ յարեւմտից սորա կան Ազուր-տէրէ գեօղք երկու. ի հիւսիսոյ նոցա ձողանիս, Ղօշքոտան, 40 տամբք, որ ի թիկանց կայ Գագայ լերին եւ Կոթի գեղջ:

Եելից Ազուրտէրէի Քուշա-Այրում (?). յելից սորա Ֆառաղլը. ի հիւսիսոյ սորա Տաշ-սէլահօլուր կամ Տաշէ սալաքի ըստ Ռուսաց, աւան, նշանաւոր տեղի ի հնումն, հանդերձ գերեզմանօք իւրովք, ուր նստէր Խան մի Խալախաց՝ հաստատեալ ի նատըր Շահէ: Աւերակք նորա կան ի հիւսիսոյ գեղջն եւ յելից Գաւարզինայ, ի ստորոտս պորփիւրաքար հրաբիի լերանց, որք անհեղեղս պատառեալք են եւ քարինս ժայթքեալ:

Կայ եւ միւս եւ նոր եւ մեծ աւան զօրանիստ Սէլահ-օլլու, հեռագոյն ի բարձր դարափն Կուրայ՝ ընդ մէջ բերանոյ ինձէ եւ Աղստեւ

գետոց, զոր Ռուսք կոչեն Սալօղինսխայա: Անդր քան վիսառնուրդ գետակին Կունենայ ընդ Ճողաչայ՝ յահեկէ սորա կայ Ալբաուդ գեօղ, եւ յաջմէ ի հանդիպոյ Գարագօյունելու:

Դարձ արարեալ անդրէն ի հարաւ, առ գետեզերբ Աղստեւու յահեկէն ընդ մէջ Սեփարայ ցիսառնուրդ Ճողաչայ ի գետն մեծ՝ են գեօղը Սէֆալը, Ճարրի, Խանախլար յանկեան խառնրդոց գետոցն: Խսկ յաջմէն Ուգունքալա 60 տամբք, Պարխստէրէ հանդէպ Սէֆալըի. Լալա յելից նորա: Յիշի սա Լալի անուն՝ ի վերջ կոյս ժէ դարու, եւ տանուտէր գեղջ ժամանակին Յարութիւն ոմն: Հուազ յՈւզուն-Թալայ՝ մէնաստան մի է լքեալ Սրուեղ անուն, բարձրագմբէթ եկեղեցեաւ, յորում եւ գերեզման ճգնակիր առն, որոյ հող խնդրի ի բուժումն անասնոց: Յասպատակութեան Լեկաց՝ բազմաց ասի ապաւինեալ այսր եւ կոտորեալ ի նոցանէ:

25. Ի ստորեւ խառնրդոյ Ճողաչայ, եւ վտակ մի փոքրիկ յաջմէ կողմանէ խառնի յԱղստեւ Սամկսանի ջուր անուն: Յանկեան սոցին կայ Ուսկիփառ գիւղ հին, յանտառախիտ վայրի, ի ստորոտս Գանպուլագ յերին, ուր եւ աւերակ հնոյ քաղաքի, պարսպօք եւ տամբք եւ կրպակօք, եւ ի վերոյ նորին մենաստան ամայի, որոց ոչ է յայտ զինչն, այլ յանուանէն եւ ի դրից տեղուոյն գուշակի վայր նշանաւոր լինել, զոր, եւ Վախուշտ նշանակէ ի տախտակս իւր իշխանանիստ լինել:

Ի հիւսիսոյ սորա են՝ յաջմէ Աղստեւու Ազգօյունելու յելից Խանախլարի. Գարարարախ, յորմէ թուին գալթեալ Թաթարք կողմանց Խերդվիսայ. Տաշ-քէսէմէն, Քէսէլէր, Յ և հեռագոյն Գարալար, յորոյ յելից առ Կուռ գետով Քրաղքէսէմէն եւ Թօյլու՝ նոյնպէս յեղը Կրի:

Խսկ յահեկէ Աղստեւու՝ Հիւսէիթքէլլիու հանդէպ Գարաբարախի, Տիրգ-քըզդաչ, Քօլաղըր, Ախսափա որ է Աղստեւ, բնավայր գաւառուին յեղը գետոյն. ի նախնեաց ոչ յիշի գեօղ կամ չէն յայս անուն, այլ միայն գաւառն եւ գետն. այժմ Ռուսաց հաստատեալ է զօրանիստս եւ ի սմա: Բնակեն ի սահմանսն եւ Տոխոպորեցք եւ Մալեաքանք:

Ի հիւսիսոյ նորա Խալխանա, Խալխալը, Գարալար, Բիրիլի եւ Գազաքլը՝ ի հարաւոյ ելից Սէլահ-օղլուի մերձ ի Կուր:

ՇԱՄՇԱՏԻԼ ԳԱՒԱՐ

26. Այժմեան գաւառն Շամշատիլ որ եւ Ամիր-Շամշատինլի, սահմանի ի հիւսիսոյ կողմանէ նախագրեալ Խազախ գաւառաւ, յարեւմտից Արեգունով գեղագունոյ, ի հարաւոյ Այրում եւ Գանձակ գաւառօք, կամ Ճկեր գետով: Հանդոյն Խազախայ եւ սա լեռնային է մեծագոյն

մասամբ, արեւելեան կողմն միայն դաշտավայր կուրայ: Գլխաւորք լերանցն որք զարեւմտեան սահմանն ձեւեն ի թիկանց Ղարազու երկիւ բարձրն Մրգուզ, յորոյ պարուէ իջանեն Թառուզ, Մրգուզ եւ Ծնմակ գետակք, եւ յիրար անկեալ գործեն զծաւուշ գետ: Թեւք լեռանց ճգին ընդ մէջ նոցին, զատուցանելով յերկարաձիդ ձորս, որպիսի է եւ ի հիւսիսոյ կամ յահեկ նոցին ձորն հասանաւ գետոյ, որ յարեւմտից Մրգուզա իջեալ՝ ուղղակի ընթանայ ընդ մէջ անջրպետաց Աղստեւու եւ Տառուչոյ ի Կուր, յարեւելից Ղարազու, որպէսզի պատշաճիլ եւ սմա Միափոր կոչման: Գետն Տառուչոյ ընդունի յաջմէն եւ զԱրիկ գետ, որ նման Հասանայ ընդ ձոր երկայն ուղիղ ընթանայ: Ի հարաւոյ սոցա խաղայ ի Կուր՝ հզօրագոյն գետ Զակամ բղիսեալ ի թիկանց Շահխօնախ, Նըխ, եւ Շէյդանաղան լերանց Արեգունոյ:

Չորք առաջք են գետոյն՝ կոչեցեալք Խնէկի-պօղան (Կովախնեղի), Մանուկագետ, Պապանան եւ Կարկառ, զորս ոմն յայժմու վարդապետաց⁶³ ստորիջուք առուս Գեղամայ ծովուն ասէ ընդ սիրտ լերանց ծորեալ: Քաջ ձկնաբերք են ջուրք Զակամայ, ունին ընդ այլսն եւ վիշխուլ ձուկն Համեղ յոյժ: Յաջմէն ընդունի Զակամ վտակս ինչ, իսկ յահեկէն ճղճկեալ յառուս՝ այնպէս մտանէ ի Կուր, կղզիաձեւ երկայնադիր ցամաքս պարուրելով, որոց հարկ է խոնաւս եւ մօրուսո լինել: Ցարեւմտակողն գաւառիս բաց ի Մրգուզայ նշանաւորք են Խուլան օղիի: Յելից Շըխայ՝ Խամլրդ յելից նորա, Շէյդանաղան կամ Շէյդանտէրէ, թերեւս Դիտախոռն կոչեցեալ լեառն ի Միխթարայ Գոչէ⁶⁴: Յաջմէն Զակամայ անջրպետ նորա եւ Ճկերայ՝ Գըզըճա, Միս եւ այլ լերինք, յորոց ճգին ողնայարկ անձուկք ձորաձեւք ընդ դաշտն Կուրայ, պորփիւրեայ եւ սիենեան կազմածով եւ կրային արկուածով, որպէս եւ Աղստեւու լերինքն:

27. Գաւառս Շամշատիլ կամ Շամշատինի յանուն թաթարաց տոհմի, ունի հաւանօրէն զգին գաւառուն Ռւտիոյ զծուչքատակ, յորմէ եւ Տառուշն գաւառ ի միջին գարս՝ յանուն գետոյն. յորում ժամանակի եւ յետոյ՝ հարաւային կողմն կոչէր Զակամ կամ Սագամ՝ յանուն իւրոյ գետոյն, որոյ թուի յետոյ կոչեցեալ եւ ի վերայ բովանդակ Շամշատիլայ եւ անդր եւս, եթէ արժան իցէ հաւանել աշխարհա-

Ը. «Ոմն յայժմու վարդապետաց», չկրցանք ստուգել թէ ով կընայ ըլլալ, զոր Ակլշան այլուք եւս կը հետեւի անոր, նշանակելով լուսանցքին վրայ «Պ. Պ.» տառերը:

64. Միխթար Գոչէ կատարուած մէջբերումները կատարուած են միեւնոյն աղբիւրէն, որ մասնական կերպով Ալիան հրատարակած է Հայապատումի մէջ (էջ 381-2, 384-391), «Ժամանակայ» եւ «Կաթողիկոս եւ դէքու Աղուանից աշխարհին ի մէջ ժի՞ գարու» վերագրով: Նոյնը միացած հրատարակած է Մ. Կաղանկատուացիի Պատմութիւն Աղուանից (Երեւան, 1983), էջ 350-357, ուսկից կը կատարենք մեր նշումները «Միխթար Գոչ» (ԿՂԿԸ.), էջ 355» բացատրութեամբ:

գրին Վարդանայ, որ ասէ վասն Գանձակայ ձգիլ «իւր վիճակովն եւ Զակամով մինչեւ ի դաշտն Գաղայ»⁵⁵, եւ դարձեալ ի Զակամ Համարի եւ զհաղարծին եւ զԳետիկ: Նոյն կողմանք եւ մանաւանդ հիւսիսայինքն՝ ի բնակչացն անուանէ կոչչին եւ Սեւորդիի կամ Սեաւ որդեաց աշխարհ, զատ ի Սեւորդեաց ձորոյն: Քանզի Յովհաննէս կաթողիկոս ասէ վասն «բնակչաց Ուտի գաւառի՝ որ են Սեւորդիք»⁵⁶, եւ դարձեալ յՈւտի գաւառ ի Տուս գեղ ասէ զկոնն ձերբակալ արարեալ ի Բուղայէ, եւ յարէ ի նոյն թէ «ի նախնոյ իւրմէ Սեւկայ՝ Սեւորդիք ազգին անուանէին»⁵⁷, բնակելոյ ի հովտին Տաւուշոյ՝ ընդ մէջ Հասան եւ Մըղուզ գետոյ: Եւ զի Տուս եւ Տաւուշ մի գաւառ է (թէեւ զանազան չէնք են յայն անուանս), յայտ դարձեալ յայլմէ բանէ կաթողիկոսին լինի, որ վասն Մմբատայ Ա ասէ կալեալ «զՈւտի գաւառ մինչ ի քաղաքն Հունարակերտ եւ մինչ ի Տուս եւ ի Շամքոր»⁵⁸, որպէսզի սահմանակից լինել սոցա, որպէս եւ էն արդ Տառուշ Շամքորայ: Աներկբայ եւս ասէ պատմիչն Վարդան «Տառուշ գաւառն Սեւորդեաց»⁵⁹, որով երեւի մեծի մասին Շամշատիլայ լինել Սեւորդիս Ուտիոյ: Բայց թէ Հարաւակողմն արեւմտից գաւառիս՝ գլուխն Զակամայ արդարեւ յՈւտի համարեալ էր եւ ո'րպէս ի նախնումն կոչչի՝ ոչ ունիմ ասել:

Համօրէն դաշտակողմն գաւառիս թերեւս եւ Աղստեւուն ի հիւսոյ՝ կոչչիր Կոտմանայ դաշտ, յոր անուն եւ գետ մի՝ որ թուի ինձ Հասանն, որոյ հովիտ ոչ յիշի յառանձին անուն գաւառի, այլ մեզ ի դէպ թուի գքել եւ զայն ուրոյն վիճակ ընդ Տառուշ եւ Զակամ յերիս տրոհելով:

Յետ պայազատութեան Արշակունեաց եւ Աղուանից՝ Պարսք եւ ապա Բագրատունիք տիրացան գաւառիս: յԺԲ դարու Կորիկեան տոհմ նոցին՝ վտարեալ ի Լուռոյ՝ պայազատէր ի սմա: իսկ յելս դարուն եւ ի սկիզբն ժԳին՝ Վահրամ մեծ իշխան տիրէր սմա ի Գագ բերդէ ցՇամքոր, յորոյ աւուրս Խորազմեանք եւ ապա Թաթարք յարձակեցան յերկիրն, զոր առ վայր մի թափեալ Վահրամայ, յետ ոչ բազմաց անդրէն ի Թաթարաց եւ ապա ի Պարսից առեալ եւ աւերեալ լինէր. զկնի եւ ի Վրաց, առ որովք եւ ի Լեկաց ասպատակեալ եղեւ:

55. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ, Աշխարհացոյց, Փարիզ, 1960, էջ 11:

56. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԹՂԱԿ., էջ 275:

57. Ամդ, էջ 235:

58. Ամդ, էջ 203:

59. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատմութիւն, էջ 82:

ԶՈՐ ՀԱՍՏԱՏԱՑ - ԿՈՏՄԱՆ

28. Զոր Հասան գետոյ երկայնաձգի ընդ մէջ անջրպետաց Աղստեւու եւ Տաւուշայ, եւ է հովիտ բարեբեր, արօտաշատ եւ մայրեւոր, եւ զերմիկ կլիմայիւ, որով եւ տածէ թզենիս եւ նոնենիս, փստղենի, յասմիկ եւ վարդ վայրի: Զհասան գետ Վախուչտ նշանակէ եւ այլով անուամբ Անասերդ, ո'չ գիտեմ յէ՞ր սակս: Սա, որպէս ի վերդ ասացաք, թուի Կոտմանն գետ, յիշառակեալ ի Վարդանայ պատմէչ, յոր անուն թերեւս եւ հովիտն իսկ եւ վիճակ կոչէր երբեմն, որպէս կոչի ի Մաղաքիայ դաշտն⁶⁰, որ առ բերանով գետոյն ի Կուր: Քանզի եւ այսմ վայրի ի ճահ կրթի բան նորա եւ այլոց պատմչաց՝ որք այլեւայլ մերձաւոր դիրս յիշեն ի պատմութեան մեծի պատերազմին Թաթարաց եւ Վրաց յամին 1221: քանզի Վրացն պատմիչ ի սպառուած սահմանաց Գագայ ասէ բնակեալ նախ զթաթարս, յառաջնումն անդ մտի եւ յարձակման իւրեանց ի վրահայս, եւ ապա առ Սագամաւ ասէ զբանակ նոցա: Կիրակոս վերագոյն եւս ի հիւսիս ասէ. «իշեալ ի դաշտավայր տեղիս զոր Խոնանն անուանեն: քանզի անդ պատահէր թխամեաց»⁶¹: Վարդան ասէ՝ մտեալ «յերկիրն Գուգարացոց առ դաշտավայրօքն ի կողմանց Աղուանից (եկեալք ի Ճորայ)… զորոց գհետ մտեալ ամենայն ուժով Լաշն (թագաւոր Վրաց) հասանէ առ գետովն Կոտմանայ»⁶²: Իսկ զհալածումն Թաթարաց ի Վահրամայ՝ մինչեւ ի Գարդման ասէ սա, յորում միհաբանի եւ Մաղաքիա, որ երկարագոյն քան զերկոսեան ընկերուն պատմէ, այլ վրիպի ի թուականն՝ գրելով յամին 1224: «լուեալ թագաւորն Վրաց զհամբաւ գալոյ Տաթարին՝ ել ընդէմ նոցա 60.000 հեծելով ի դաշտն մեծ որ կոչի Կոտման, որ կայ առաջի Տէրութական բերդին. եւ յորժամ խմբեցաւ պատերազմն՝ յայնժամ ազդեցութեամբն սատանայի, որ հանապազ հակառակէ նա ճշմարտութեանն, տէրն Մանասայ-գրուուց Համիդօլա անուն, յաղագս քինու. ինչ Զատարաց զձին աթարակ իւանէի, զի… (սա) եկն ի Գագ՝ առ մեծ եւ իմաստուն իշխանն Վարհամ Պլուզաքարէին. եւ առեալ զնա զօրօք իւրօք՝ գնաց ընդէմ Տաթարին: եւ առեալ կորովի եւ մեծ իշխանն Վարհամ զաջոյ թեւն, եւ իւանէ զձախոյ, եւ յորժամ արձակեցան ի միմեանս, այս ոճիրս գործեցաւ, որ գրեցաւ, ի ճեռն անիծելոյն Համիդօլայ: Իսկ յորժամ ետես ազգն նետողաց զայնափիսի երկառակութիւն ի նոսա, յայնժամ զօրացեալ արձակեցան ի վերայ Վրաց հեծելոյն եւ յանխնայ կոտորեցին զնոսա: Իսկ մեծ իշխանն

60. Հմմատ. ՄԱՂԱՔԻԱ. ԱԲԵՂԱՅ, Պատմութիւն վասն ազգին նետողաց, Պետրովուրդ, 1870, էջ 5:

61. Կիր. ԳԱՆԶԱԿԵՑԻ, էջ 203:

62. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ., Պատմութիւն, էջ 142:

Վարհամ, տէրն Գագայ, առեալ զաջոյ թեւն, եւ մինչ յերեկոյն գնաց կոտորելով զՏաթարն յանխնայ յարձակմամբ, մինչեւ առհասարակ լցաւ դաշտն Սագամայ կոտորեալ Տաթարով: Եւ ինքն Վարհամ իշխանն Գագայ իբրեւ լուաւ զկոտորումն զօրաց թագաւորութեանն, յայնժամ մեծապէս տրտմեալ եւ թողեալ զգործ պատերազմին՝ դարձաւ յամուրս բերդին իւրոյ որ կոչի Քարհերձ: Եւ այս եղեւ ի թուականութեան Հայոց ՈԿԳ»⁶³:

Անուն կոտմանայ իբրու գաւառ յիշի եւ վաղ ուրեմն ի Վրաց պատմութեան, յելս է դարու, յորում ասի երանելոյն Արշիլայ թագաւորի տուեալ Վարազմանայ իշխանի իւրոյ իննամոյ՝ զերկիրն ի կոտմանայ մինչեւ ի Քրդաճոր (Քուրդիս-խենի), թերեւս Քուրդ Վաճրիսխեվ: Արդ եւ աստի յայտ լինի զի ի նախնումն գաւառ մի էր մեծ յանուն կոտմանայ, զոր փոխանակեալ նորոց՝ մնաց անունն ի դաշտն եւ գետն՝ յԺԳ դարու, իսկ այժմ ոչ բնաւ լսի:

29. Յիշատակեալդ ի պատմութեանս Տերութական բերդ ի գլուխ կոտմանայ, թուի լինել ի գահ սպառուածի երկայնաձիգ ոստոյ լեռանցն Սարը Մէշէի, որ ի թիկանց Միափորոյ ընդ մէջ Աղստեւու եւ Հասանջրոյ, յաջմէ սորա, եւ մի ի նշանաւոր բերդորայից կողմանցս է, որ նախ յիշի յամին 1122, առեալ ի Դաւթէ Նորոգողէ ի ձեռաց Պարսից, եւ երկրորդ անգամ ի Զաքարեանց՝ յելս ժի դարու: Իսկ յառաջ քան զկէս ժկ դարու՝ Թաթարք ի բուռն արկին եւ զայն ընդ այլս ի ժառանգութեանց Վահրամայ, եւ ապա թողին նմա:

Իսկ Մանասա Գոմուց վայր անծանօթ է, եւ չթուի նոյն ընդ Մանաս-բէկ աւանի, որ հեռի է ի վայրացս, առ կուրան գետով: Յիշատակի եւ սա ընդ բերդեանն Հայոց՝ զոր Դաւիթ Նորոգող թափեաց ի Պարսից:

Ի հովտիս Հասանայ սակաւք արդ նշանակին գեօղք, եւ ամենայն յաջմէ գետոյն, որպիսիք են յարեւմտից խաղալով՝ Հախում կամ Վարդապետի գիւղ յայգեւէտ սահմանի 20 տամբք. Դաշլը վերին եւ Դաշլը ներքին: Ստորեւ քան զոսա Հասան գետ բաժանի յառուս որպէս յոլովք ի գետոց Ուտիոյ: Ի գետամէջս անդ է Պայազիտիլի գիւղ. հանդէպ նորին Կէօկնալը, եւ ի ստորեւ քան զոսա սակաւ ժամուք հեռի ի կուր գետոյ՝ Հասան գեօղաւան, որ ի Ռուսաց Հասանսէի կամ Հասանսէյա կոչի, եւ զլիսաւոր չէն հովտին ճանաչի. այլ զինչ եւ որպիսի ի հումը՝ ոչ է մեզ յայտ:

30. Մերձ ի հախում գիւղ, ի ստորոտս լեռանցն կայ մենաստան Վարագայ Ս. նշան, տակաւին կանգուն եւ անաղարտ, քարակերտ եւ բազմաքանդակ դրուագօք, յոյժ վայելուչ եւ ճարտար, որ յարձանա-

գրէն ճանաչի շինեալ յելս ԺԲ դարու, ի զարմից Կորիկեանց, ի Դաւթէ՝ որդուոյ Վասակայ որդուոյ Կիւրիկէի Գ, որոյ կանգնեալ է զմեծ եւ զհոյակապ եկեղեցի Տիրամօրն եւ զգաւիթն վայելուչ՝ ի թուին 1198, որք կիսաւեր են այժմ, եւ յեկեղեցոջն է խաչարձան՝

Սուրբ խաչ տէրունական
Լեռ Դաւթի աւգնական
Յաւուրն անեղրական:

Եւ հուալ յեկեղեցին այն մատուռն մի սաքաշէն եւ գերեզման տիկնող միոյ ճգնաւրի, որում ընծայեն եւ զշինութիւն վանացն, եւ թերեւս մի ի դստերաց Կիւրիկէի իցէ:

Առընթեր տաճարի Տիրամօրն կայ միւս եւս բարձրագմբէթ եկեղեցի ինն խրոանօք, բարձր պատուհանօք, քանդակազարդ կամարօք դրանց եւ վայելչագեղ գագթաւ: Յամին 1231 յասպատակել Պարսից Խորագմեայց ի Խլաթ, Ղուկաս հայրն Վարագայ վանից՝ առեալ ըզսուրբ նշան ուխտին՝ փախեաւ եւ եկն այսր, որպէս եւ ինքնին պատմէ յարձան եւ ի գիր «Ի թուին ՈԶ, ընդ այլ յոլով աշխարհս՝ հարաւ գաւազան Աստուծոյ ի գաւառն Խլաթայ, ի ձեռն Խորագմին եւ թագաւոր (?)», ընդ որս եւ մեծահոչակ սուրբ ուխտն Վարագ յիշեցեալ՝ վասն մեղաց մերոց. յայսմ ամի, ես Ղուկաս հայր Վարագայ, առեալ զտիեղերահամբաւ սուրբ նշանն, զջնորհեալն յԱստուծոյ ի փրկութիւն մարդկան ի ձեռն Պատրոնիկէի եւ սրբոց Հռիփսիմեանց եւ Թաւթկայ, զամենայնն շրջեցայ թափառեալ տեղէս ի տեղն. ապա ի կամս յառաջատես խնամոց Տեառն՝ հասի ի նոր բերդն, առ քրիստոսասէր իշխանն Վասակ. յաստուածաբնակ Անապատն կոչեցեալ վանքն. եւ ազդումն ինչ լեալ առ իս՝ հաճոյանալ սուրբ նշանիս ի տեղուցն եւ նկատեցի գեղեցկաշէն եկեղեցիս արժանի հանգստեան սրբոյս, եւ մեծարեալ ի բնաւիցս՝ առի զվանքս, եւ ետու զնաչս եկեղեցոյ Աստուծոյ, առաջնորդութեամբ եւ վկայութեամբ տէր Ցովհաննու շինողի եկեղեցւոյս, առաջի հրեշտակաց եւ մարդկան: Հաստատեցաւ ինձ ի տաւնի սրբոց Առաքելոց Պետրոսի եւ Պաւղոսի, Ցովհաննու եւ Յակոբայ՝ զամենայն եկեղեցիքս պատարագ. արդ եթէ ոք հանել ջանայ աստի, կապանս եւ անէծս ժառանգեսցէ ի հոգի եւ մարմին անքաշկելի ի սուրբ նշանէս եւ ամենայն սրբոց Աստուծոյ, որչափ այս եկեղեցիս շէն է՝ մի՛ ոք իշխեսցէ զնաչս հանել կամ զիմյիշատակ խափանել:

Յայսմանէ առաջին անուան վանացն խափանեալ՝ Վարագայ Ս. նշան կոչի ցարդ, յորոյ պատիւ յաւելեալ թուի անդ եւ այլ շինուածն ի թուին (ՈԶԶ) 1237, թէպէտ եւ նշանն փոխադրի դարձեալ ի Վարագ: Շինութեան վանացս վկայէ եւ Կիրակոս պատմիչ. «Դաւթի իշխան նոր բերդին, հայրն Վասակայ իշխանին, որ շինեաց գեկեղեցին հրա-

շաղան ի վաճքն որ Անապատն կոչի, հուակ ի նոր բերդն, առաջնորդութեամբ եւ ձեռնտուութեամբ արքեպիսկոպոսին Յովհաննու Տուեցւոյ... եւ եղեւ աւարտուամն եկեղեցւոյն, որ օծաւ եւ կնքեցաւ յանուն Ս. Աստուածածին ի ՈՃԹ (1240) թուին Հայոց»⁶⁴:

Ի բանիցս եւ յարձանագրէն ստուգի եւ տեղի Նորրերդ անուանի ամրոցին, որ նախ յիշի յժմ դարու՝ ի Դաւթայ շինողէ Վրաց արքայէ, առեալ ի ձեռաց Պարսից, եւ յետոյ երեւի սեփականեալ տոհմիս Կիւրիկեանց, ուր նստան յիշատակեալք Վասակ, որդին իւր Դաւթի՛ այն որ ըմբռնեաց զԱղսարթան զազգակից իւր զտէր Մածնաբերդոյ, եւ նորա որդի Վասակ, առ որով Թաթարք առին զՆորրերդ ընդ այլ բերդեան կողմանցս, յամին 1225, եւ թողին անդրէն ի տեարս իւրեանց: Առ սա եկին Ղուկաս Հայրն Վարագայ, եւ Յովհաննէս Տուեցի արքեպիսկոպոսն Շամքորայ եւ Գարդմանայ եւ Տաւըշոյ եւ կողմանցս, եւ աստ, ըստ Վարդանայ պատմչի «ի ԶՃԹ (1273) թըւին... զառ ի վեր եւ նեղ ճանապարհաւ կացեալ մինչ ի խորին ծերութիւնն՝ հանգեաւ ի Քրիստոս, ի Հռչակաւոր վանս Նորրերդին՝ Անապատ կոչեցեալ, թաղեցաւ ի դուռն եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ, եւ այլ բազում շինուած եւ արդիւնս վաստակեալ, հրամանաւ եւ ձեռնտուութեամբ Վասակայ թագաւորին Բագրատունոյ, որոյ յիշատակն օրհնութեամբ ի կաթուղիկէ եկեղեցւոջ կայցէ առաջի Աստուծոյ, անշիջանելի ի հոտ անուշից յաւիտեան»⁶⁵:

ՏԱՒՈՒԾ

31. Զընդարձակ վիճակն Տաւուշ, որ ընդ մէջ լերանց անշրպետաց Հասանայ եւ Զակամայ, բնավայր ցուցաք միոյ ի հին գաւառաց Ուտիոյ, այն է Տուչքատակ, որոյ անուն ոչ յիշի ի պատմութեան, վասն որոյ եւ մարթ է սխալ Համարել զընթերցուածդ առ աշխարհագիրս մեր: Իսկ անուն Տաւուշայ՝ ոչ յիշի յառաջ քան զժ դար: Բայց զգեան, որ ցարդ կրէ զանունս՝ վախուշտ նշանակէ եւ յայլ անուն Եգլից. նոյնակս եւ պատմիչն Վրաց ի վէպս ժի դարու, որ ըստ այլ օրինակաց զրի Ելգից (Թերեւս Եղեգեաց): Եւ ինձ թուի թէ այսպէս կոչէր՝ յետ միութեան Տաւուշ եւ Մրղուչ գետոց, եւ անդ սպառել Զորոյն Տաւըշոյ, որ ի միշի ոստոց Սարըմէչէ եւ Մրղուչ լերանց: Իսկ զստորին մասն գետոյն ի դէպ եւս է յանուն Մրղուչայ կոչել, զի ուղղակի են ընթացք սորա՝ որպէս զՀասանայ եւ զԱղստեւու եւ Զակամայ. իսկ Տաւուշայն՝ խոտորնակ, նախ ընդ արեւելս ուղղեալ եւ ապա ի հարաւ

64. ԿԻՐ. ԳԱՆՉԱԿԵՑԻ, էջ 153:

65. ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ, Պատմութիւն, էջ 155:

անկեալ ի Մրդուչ: Բայց այս զիարդ եւ է՝ ձորագաւառն Տաւուշոյ՝ ի միջի ասացեալ լերանցդ պարունակի, յորում ցարդ յայտնի եւ կանգուն կայ անուանի թերդն Տաւուշոյ, ի միջավայրս ձորոյն՝ յահեկէ գետոյն, Թառլգ-գալէ կոչեցեալ այժմ, ամայի եւ անբնակ: Եւ յելից հիւախոյ նորա, իբր փարսախաւ հեռի, ի ստորոտս լերանց՝ աւանն Տաւուշ՝ Թառլգ-Քէնտ կոչեցեալ, յորում ՅՈ տուն բնակիչք են:

Աշոտ Երկաթի սկիզբն Ժ դարու, ստէպ գայր ի կողմանքս, վասն բարիոք կլիմային եւ անկասկած դրիցն, ուր եւ մարտ տուեալ վատթարէր եւ ձերբակալ առնէլ զառաջինն զՄովսէս, զոր իւր իշխան կացուցեալ էր Ռւտիոյ. ապա ինքն զաւեալ յիւրոցն ի Շիրակ՝ խոյս տայր այրը: Եւ երրորդ անգամ յապստամբել Սեւաղայն Սահակայ աներոյ իւրոյ՝ «չուէ գնայ ի հանդիպումն նոցա, վասնդի բանակեալ զետեղեալ կային ի ծործորս լեռնակի միոյ ըստ արեւմտեան կուսէ Զորոյն Տաւուշոյ, վարանել յափշտակել եւ ի ճգել յորոգայթս իւրեանց զթագաւորն: Եւ անդ ապա զտեալ բլրակ մի, որ ունէր զինքեամբ քառաժեռու շշապատ, ի նմա ելեալ բնակէր զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն... (իսկ Սահակ) գումարտակ զբոլոր զօրս իւր առնէր աւելի քան զութ հազար արանց, եւ յառաջ կոյս մղեալ եւ հանդէպ բլրակին հորդան տուեալ յորոյ վերայ կայր թագաւոր..., (իսկ սա երկերիւրով եւեթ արամբք) յասպարիսին շահատակեալ եւ յական թօթափել իբրեւ հողմ ինչ նոսա փոթորկեալ, եւ ոչ մնաց ոք ի տեղիս ճակատուն... այլ ցան եւ ցիր սփուեալ ընդ գլուխս կոհակացն եւ ընդ հովիտս եւ ընդ խորաճորս եւ ընդ անտառախիտ մայրիս. Եւ Սահակ որդւովն իւրով Գրիգորի ձեռքակալ լինէր»⁶⁶:

Եետ այսորիկ միւսանգամ եկեալ Աշոտոյ՝ կարգէր վերակացու կողմանցս զԱմրամ Ցիկ կոչեցեալ վասն ուժեղութեանն, որ ապշտամբեալ յԱշոտոյ եւ ապստամբեցուցեալ զիշխանս գաւառին. «Եւ ապա առձեռն պատրաստ զամրոցն Տաւուշոյ առեալ՝ ի նմա ամրապահեստ առնէր զընտանիս տան իւրոյ... (եւ ինքն զօրօքն) որջացեալ ամրացեալ կային ի մէջ անտառախիտ մայրեացն առ ափն Կուր գետոյ: (Իսկ Աշոտ հինգերորդ անգամ եկեալ յՌւտի օգնութեամբ Եղերացւոց) հորդան իւր զօրուն տուեալ անխորհրդաբար անկանէր յանձուկ եւ ի նեղուց վայրս ամրոցի միոյ, զի ոչ ումեք լինէր հնար ելանել ի տեղուղէ անտի, սակա չուրջանակի մացառախիտ մօրացեալ թաւալոցացն, բայց միայն ի միոյն յայն ի նեղ եւ յանձուկ վայրացն որ մտինն»⁶⁷: Վասն որոյ խորհէին զօրքն ունել եւ մատնել զԱշոտ, եւ նորա ելեալ յերիվարս օղապարիկս գիշերայն ճողոպրէր զանձն:

66. ՑՈՎՀԱՆՆԵՍ ԿԹՂՍ., էջ 390-391:

67. ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (ԿՂԿԸ.), էջ 353:

ի սկիզբն ԺԱ դարու, Գագիկ արքայ ի վախճանելն եւ ի բաժանել յերիս որդիս իւր զաշնարհ տէրութեանն, զծաւուշ եւ անդրանկանն Յովհաննու թագաւորի. ապա ժառանգեցին Կիւրիկեանք: Եւ յամին 1139 անդ օճաւ Գագիկ-Գրիգորիս կաթողիկոս Աղուանից առաջի Արասայ թագաւորի բերդին եւ Դաւթի արքայի եղբօր նորա որդւոց Կիւրիկէի Բ, եւ բազմագումար ժողովոյ եպիսկոպոսաց եւ իշխանաց, ձեռամբ Սահակայ եպիսկոպոսի Կարնոյ, առաքելոյ ի Գրիգորիսէ կաթողիկոսէ Հայոց յարեւմտից:

ի ԺԲ եւ ԺԳ դարս՝ Վիրք, Պարսք եւ Թաթարք բազում անգամ հանին յիրերաց զբերդս այս, որպէս եւ յամին 1144 Զաւի ոմն զօրավար Պարսից նուածեալ զԳանձակ «փութանակի երթայր ի բերդն Տաւուշ, յորում ամրացեալ էր թագաւորն Արաս. եւ բազում ջանիւ ընդ երկար պաշարեալ զնա՝ ապա առնոյր զբերդն: Խսկ Արաս՝ անցեալ գնաց առ թագաւորն Վրաց»⁶⁸:

Եւ յետ այնորիկ աթոռ անդրանիկ տոհմին Կորիկեանց փոխեցաւ ի Մածնաբերդ: ի էկս ԺԲ դարու՝ անուանի եղեւ Տաւուշ, ընծայելով զառաքինի վարդապետն Յովհաննէս, որում աշակերտեցաւ Միմիթար Գոշ: Խսկ յելս կոյս դարուն՝ աստ ծնաւ եւ զարգացաւ աշակերտն Գոշայ՝ Վանական վարդապետ, առ որով ջանիւ պաշարեալ առին զայն Թաթարք, քանզի «ամուր դղեակ եւ աթոռ սուլտանի էր» ըստ Մաղաքեայ»⁶⁹:

32. Իբր երկժամաւ հեռի համրէն Տաւըշոյ՝ կայ բերդ գիւղ 80 տամքք: Թերեւս աստ կամ մերձակայ ուրեք սահմանս Տաւըշոյ էր եւ Կածարէք մի յանուանի բերդից, զոր թափեցին Զաքարեանք ի Պարսից եւ Թաթարք ի Հայոց: Խսկ գեղջն Տաւըշոյ մերձագոյն ի հարաւոյ արեւելից նորա եւ յաջմէն գետոյն կայ Գըզըլ-պուլագ (Կարմիր Աղբիւր) գեօղ, որ բազմամարդ էր ի սկիզբն դարուս. այլ նազի խան Պարսից գերի վարեաց զբնակիչս նորա, եւ Դաւիթ ոմն որսորդ անվրէպ, որ յայնժամ անապատակեաց կեանս վարէք, կալեալ գկիրճս անցից լերանց վայրացն Հրացանաւ տապաստ արկեալ շատ զոք ի Պարսից՝ գերծոյց զբազմութիւն գերւոյն. ապա ինքն դաւով ի գիշերի սպանաւ եւ կայ թաղեալ անդ առ եկեղեցեօքն որ Քոյր եւ Եղբայր կոչին:

Յարեւելից Գըզըլ-պուլագայ յահեկէ գետոյն առ հարաւագնաց Հոսանօքն կան Թէզէքէնտ, Մէլքիլիւ եւ Եքէլիւ գիւղք. յետինս կայ ի գլուխ խառնրդոց Տաւուշայ եւ Մրդուչայ, եւ կոչի թերեւս ի հին անուն Եղեց գետոյ եւ մերձ նմին Ամէրլի կամ Իմէրլիւ:

68. Անդ, էջ 401-402:

69. ՄԱՂԱՔԻԱ, էջ 7:

Ի գետամէջս թառւսայ եւ Մրղուչայ տարածանին երկայնաձիգ թերք համանուն լերին, եւ ի նմա թուփն լինել ամրոցք անուանիք ի հնումը յաւուրս թաթարաց: Ի հարաւակողմն առ Մրղուչաւ, ի ստորեւ քան զիառնուրդ նորին ընդ Շէմաքայ, յաջմէն կայ Գուլէլի գիւղ 40 տամբք, յորոյ անդաստանս գերեզման Պուլանըգաց Լեկի հաւատացելոյ եւ մատուռն կուսանաց:

Մերձ են ի Խուլէլի (որ թարգմանի Աշտարակաւոր) Գըշաք եւ Գըշաք-գալէ՝ զորոց բնակիչս ասի Ճէլալէտտին սուլտանի կոտորեալ ընդ կամնասայիլք, եւ ցուցանի տեղի կոտորածոյն Եկզիտ-գրըման կոչեալ:

Յելից հիւսիսոյ Խուլալեայ եւ յահեկէ գետոյն՝ կայ Գարագայա գիւղ, ծանուցեալ ի յիշատակարանի գրելոյ ի թուփն 1694 «Ժողովուրդն Ղարաղայոյ» ։ Թերեւս յանուն միոյ ի լերանց Մրղուչայ այսպէս կոչի գեօրս (Սեաւ ժայո):

Յելից Ղարաղայայ կայ Զորաքան գիւղ, իբր 100 տամբք. յարգաւանդ եւ հարթաճեւ վայրի, յորում նասէր մէլք Հայ ի Բէզուտուհումէ, որոյ սերունդք կան ցայսօր պահապանք ծանապարհաց կողմանցն յերեսաց աւազակաց, արք կորովիք, որք եւ զդէմ կալան Նաղի խանի՝ ի յարձակել նորա եւ ի վերայ գեղջս:

Ի սորա ելից եւ ի հարաւոյ Երլիւկ՝ կայ փոքրն Գուշնու կոչեցեալ գեօր, զի կայ միւս եւ մեծ Գուշնու:

Ցարեւմտից սոցա նորաշէն գիւղ, 30 տամբք, առ որով ծորակ մի եւ ի նմա քարաժայո բլուր, որ թուփ տեղին ուր ամրացաւ Աշուն Երկաթ:

33. Իսկ անձուկ գետամէջք Մրղուչայ եւ Շէմաքայ՝ որ ի Խամլըք լեռնէ բղիք, համակ լեռնավայր է, եւ գեօղք ոչ նշանակին անդ: Ի լեռնէ անտի ի հարաւոյ զուգից վտակացդ ճգի երկայնանիստ Երնըլս լիառն ցահմանս Մեծին Գուշնու գեղջ՝ ընդ մէջ Մրղուչայ եւ Ասիկայ: Մերձ յակունս վտակին եւ ի սկիզբն լերինն՝ կայ Երնըլս գիւղ փոքր, ուր գան յամարան բնակիչք Խուլէլի գեղջ:

Իսկ յարեւելակողմն ի սպառուած կոյս երկայնաձիգ լերինն ի հարաւոյ Գորաթանայ, կայ ճեռակերտ Վանական վարդապետի վանքն Խորանաշատ, շինեալ ի սկիզբն ժդ դարու, որ «վասն յոլով եկեղեցեացն որ ի նմա՝ Ընկալաւ զանունն, որ կայ հանդէպ Երգէվանից բերդին եւ ի թիկանց Գարդմանոյ: Առնէր նա շինուածն երեւելիս, գաւիթ շինելով ի կոփածոյ վիմաց ի դուռն մեծ եկեղեցւոյն, զոր իւր իսկ շինեալ էր եւ զբան վարդապետութեան ուսուցանէր այնոցիկ որ ժողովեալ էին առ նա յամենայն գաւառաց»⁷⁰, յորս էր եւ պատմիչ

բանիս Կիրակոս վարդապետ եւ համշիրակ իւր միւս պատմիչ վարդապետն Վարդան: Զեկեղեցին մեծ այլ ումն պատմիչ կոչէ՝ «փառաւոր, սրբատաշ վիմօք, գմբէթաւոր եւ բազմախորան»:

Ցես ոչ բազմաց (իբր յամին 1226-8) ասպատակք Զալալաղին սուլդանի Պարսից խորազմեայց աւերեցին զվանսն, եւ Վանականն երթեալ «իւրովք աշխատութեամբք փորեալ էր իւր քարայրս ի կատարս բարձրագոյն քարի միոյ, որ կայ հանդէպ գեղջն՝ որ Լորուտն կոչի, ի հարաւոյ կողմանէ Տաւուլ բերդին. (ի Մըղուչ լերինս) եւ շինեալ յայրի անդ եկեղեցի մի փոքրիկ եւ անդ դադարէր գաղտնութեամբ... եւ անդ կայր զետեղեալ եւ ժողովեալ բազում գրեանս...

Եւ բազում գային առ նա եւ ուսանէին... եւ իբրեւ շատացան մարդիկն՝ հարկ եղեւ նմա իջանել յայրէ անտի, եւ առ ստորոտս քարին շինեաց եկեղեցի եւ սենեակս, եւ անդ դադարեալ էր, (ի գալ Թաթարաց յամին 1235) բնակիչք գեօղիցն այնոցիկ անդր դիմեցին եւ լցաւ արամբք եւ կանամբք եւ մանկտուվ յոյժ. Եւ եկեալ Թաթարն պաշարեաց զնա: Եւ նոքա ոչ ամբարս ունէին եւ ոչ ջուր, եւ էր եղանակն ամառնային եւ տօթ յոյժ, եւ սկսան տապել յայրի անդ իբր ի բանտի»⁷¹: Վասակ էջ վանական առ Թաթարս եւ խոստումն առեալ ի նոցանէ՝ իջոյց զապաւինեալսն յայրն, յորս էր եւ Կիրակոս Պատմիչն՝ որ եւ ասէ. «Տարան զմեզ ի փոքրագոյն աղբիւր մի որ կայր ի մէջ վանիցն, եւ ետուն մեզ ջուր, զի յոյժ ծարաւի էաք զաւուրս երիս, եւ ապա տարան զմեզ ի տեղի ինչ արգելանի, եւ զաշխարհականս ի գաւիթս եկեղեցւոյն... եւ ի զաղիւն անդր հանին զմեզ ի գլուխ վանիցն ի բարձրաւանդակ տեղի ինչ, եւ խուզեալ առին որ ինչ կայր առ ումեք եւ զինչ յայրի անդ էր»⁷²: Եւ ի հրամայել իշխանին առ վարդապետ կալ ի վանսն խնայեալ նորա յեղբօրորդի իւր Պօղոս քահանայ «զի մանուկ տիօվք էր, ինքն եկն զկնի նորա, յուսացեալ թէ հնար իցէ եւ զմեզ զերծուցանել»⁷³. մինչեւ գնաց ի Գագ բերդ եւ գինս հատեալ վասն անձին փրկեցաւ եւ Կիրակոս փախստեամբ զերծաւ ի Գետիկ: Խոկ ի հաշտել Թաթարաց՝ Վանական «եկն զարձեալ յառաջին վանսն իւր ի Խորանաշատ, եւ մխիթարէր եւ լուսաւորէր զբազում»: Եւ անդ հանգեաւ յամին 1251, 18 Մարտի, «եւ տարեալ թաղեցին զնա ի գլուխ վանիցն յարեւելից կուսէ, մօտ ի փոքրագոյն եկեղեցն՝ ուր էին գերեզմանք աղքատաց, զի ինքն այնպէս հրամայեաց: (Յեսոյ թուի շինեալ զայժմեան մատուռն գեղեցիկ, ուր կայ գերեզման նորա): Անդ էր եւ եպիսկոպոս գաւառին Տէր Սարգիս՝ բազում վարդապետոք եւ երիցամբք. չոգաւ եւ կաթողիկոսն Աղուանից Տէր Ներսէս, եւ եպիսկոպոսն Տէր Յոհաննէս յետ միոյ աւուր

71. Անդ, էջ 243-244:

72. Անդ, էջ 247:

73. Անդ, էջ 248:

յիշատակի նորա, ողբացեալ եւ լացեալ յոյժ ի վերայ գերեզմանի նորա, եւ միթիթարեալ զեղբարս որ անդ՝ դարձան յիւրաքանչիւր տեղիս: Եւ կալաւ զառաջնորդութիւն վանիցն եղբօրորդի նորա Պօղոս քահանայ, եւ զվարդապետական ուսումն՝ Գրիգորիս վարդապետ նորին աշակերտ եւ ազգական»⁷⁴: Առ յետին պատմիչս ոչ յիշի Խորանաշատ, որ շարդ կանգուն կայ բարձր գմբէթաւ, 12 խորանօք, եւ բազմայար կամարօք իւրովք:

34. Իսկ Սրգէվանից բերդն՝ որ առ նմին լինել վկայի, եւ յժմ եւ յժմ դարուն՝ մերթ ի Պարսից եւ Թաթարաց եւ մերթ ի Վրաց եւ Հայոց նուաճէր: Հուակ է ի Խուզէլի գիւղ, եւ թուի կոչեցեալն արդ Գրզար գալէսի Հանդէպ Խորանաշատու յարեւմտից հիւսիսոյ նորա ի բարձր եւ յանմատոյց քարակտուր լերին ձգելոյ ընդ մէջ Մրդուչ եւ Ասրիկ գետոց:

Է եւ այլ ամրոց ի լերին հուակ ի Սովուս գիւղ, որոյ են տունք իրր 25, եւ թերեւս կոչիցի յանուն Մովսիսի իշխանի՝ որ յաւուրս Աշոտոյ երկաթի:

Թերեւս բերդն այն որ առ Մովսէս գիւղիւ, եւ կամ այլ բերդ ի մերձաւոր սահմանս է Մածնաբերդն կամ Մծնաբերդ, ուր յետ զրկելոյ եւ ի Տաւրչոյ՝ նստէր տուհմն պայազատաց Կիւրիկեանց: Աստ մեռաւ Աբաս թագաւոր որդի Կիւրիկէի՝ յամին 1145, եւ թագաւորեաց որդի նորա Կիւրիկէ Գ, եւ թոռն Աբաս Բ, փեսայն Նանայի: Զորդի սորա յայլմէ կնոջէ զԱղսարթան դաւեաց Դաւիթ հօրեղորդին. այլ բերդացիքն մերժեցին զնա եւ զերծուցին զԱղսարթան, զորմէ ասէ Կիրակոս⁷⁵ Հասեալ ցաւուրս իւր: Զնա պայազատեաց Կիւրիկէ Դ յառաջին կէս ժդ դարու: Ցիշին եւ որդի սորա եւ թոռն անլր քան զիէս դարուն:

Ցիշին ի կողմանքու եւ Քէօսէլէր, 30 տամբք, եւ Խրիփի կամ Խրիսցիք 40 տամբք: Ստորեւ խառնրդոյ Մրդուչայ եւ Թառլզայ՝ յահեկէ գետոյն կայ Քագղըլը (?) գիւղ, եւ յաշմէն Թառլս միւս Թառլզիի ըստ Խուսաց, որ հաւանելի է լինել Տուսն յիշեալ ի Յովկաննէս կաթողիկոսէ⁷⁶, յորում յթ դարու նստէր Ստեփաննոս Կոն իշխան Սեւորդեաց, զոր կալաւն Բուղա: Յաւանէ աստի էր վերոյիշեալ արքեպիսկոպոսն Յովկաննէս Տուեցի՝ ի կէս ժդ դարու, զոր դրուատեն Վարդան⁷⁷ եւ Կիրակոս⁷⁸ Ժամանակակից պատմիչք:

74. Անդ, էջ 348:

75. Անդ, էջ 153-154:

76. Հմմատ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿԹՂՍ., էջ 235:

77. Հմմատ. ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ., Պատմութիւն, էջ 154:

78. Հմմատ. ԿԻՐ. ԳԱՆՁԱԿԵՑԻ, էջ 348:

35. Յանձուկ ձորակին Ասրիկայ ոչ նշանակին գեօղք, բայց անդր քան զլեռնային սահմանն ի գաշտաբերանն Օչափլը գիւղ յահեկէն, յելից Խորանաշատու լեռնոտինն, եւ Գուշիու Մեծն յաջմէն ի վերայ արքունի ճանապարհին Գանձակայ, որ եւ աւան եւ գօրանիստ Ռուսաց թուի: Աստի եւ ի վայր եւ յարեւելս ցարդ յիշելոյ վայրացդ՝ գաշտավայր է գաւառիս, մասն Կոտմանայ նախայիշելոց. աստանօր ըստ պատմչին Վրաց՝ թուփ զտեղի առեալ յամին 1163 Պարսից ասպատակելոց ի Գուգարս, թողով զ Գագ յաւեր, եւ յապականութիւն մատնելով զերկիրն. յորոց վերայ կամէր յարձակիլ Գիորդի արքայ Վրաց, այլ արգելաւ յիւրոցն: Իսկ Պարսք չուեցին գնացին ի Գեղադունի:

Յանկեանն խառնրդոյ Ասրիկայ ընդ Մըղուչայ կամ Տաւըշոյ՝ կայ Պուզալկանա գիւղ, յելից նորա՝ Սանատիրլի, եւ ի սորա ելից մերձ ի Կուր միւս Պուլալկանա, առ որով են ացք ընդ գետն մեծ եւ ճանապարհ որ տանի յԱղուանս:

Ի հարաւոյ նորա, առ գետովն կայ Ճիլովտերէ (?) գիւղ: Գետն Տաւըշոյ կամ Մըղուչ՝ առու հատեալ ի Կուր յահեկէն գործէ տեղդա կամ կղզիածեւ վայր, յորոյ ի հարաւոյ կողմանէ յանկեան ուրեմն գետոյն մեծի կայ Կըռչէն գիւղ, 70 տամբ, որոյ բնիկք՝ Ռւտիք անուանին, մինչեւ ցայսօր զԱղուանից լեզուն վարելով, որ թերեւս եւ յայլ գեօղեանն լսիցի ի նմին կղզեվայրի, ի հիւսիսոյ Կըռչէնայ, ի Մամսարի, Խաղդիննի եւ Քաղերրի:

(Ծար. 4)

Հ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ